

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտերծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՎԱԼԵՆԻԻ ԱՌԱՔԵԱԼԸ

ԴՐԵՅ ՇՐՋԻԿ

891.99

Հ-95

1931-ի ԳՈՅՆԻ
Տպագր. "ԱԶԳԱԿՐՈՒՄ"

-6 NOV 2011

ՎԱԼԵՆԻԻ ԱՐԱՔԵԱԼԸ

891.99

Հ-95

ԳՐԵՑ ՇՐՋԻԿ



1931-Ն.ՊՈՒ.Բ
Տպագր. "Ա.ԶԴԱՐԵԱՄ".

5939


HOC VŨM 2-

48486

15.07.2013



2605
47



ՆԻՔՈԼԸ ԵօՐԿԱ

ARAX
FABRI

ՎԱԼԵՆԻԻ ԱՐԱՔԵԱԼԸ

Լեռներ կան որ սարսափ կը փռեն վրադ :
Յանկարծ դէմդ կը ցցեն իրենց հասակը , ու
դուն , ապշած , կը նայիս ու կը նայիս և չես գտներ
անոնց կատարը :

Կը զմայիս , կը սարսռա՞ս , բայց կը զգաս որ
անոնք կը կախարգեն քեզ :

Կը հմայէ քեզ անոնց բարձունքը :
Վիթխարի ինչպէս լեռը որ ամպերուն կը խառնէ¹
իր փառաւոր գագաթը , Նիքօլա եօռկան կ'իշխէ իր
շուրջը :

Կ'իշխէ հասակը՝ զոր բնութիւնը տուեր է իրեն ,
լերա՞ն պէս , ու կ'իշխէ մարդը որ հօն կը բնակի ,
ա՞ն ալ հսկայ մը ...



II

Ես զայն ճանչցայ երբ Ռումանիա հաղիւ էի ոտք
կոխեր :

Զգիտեմ ի՞նչ բան կապեց զիս իրեն։ Ինքը գիւ-
տութեան մարդ, ու ես համեստ հայ գրող մը որ
եկեր էր ապաստան փնտուել այս օտար ափերուն
վրայ։ Ի՞նչ էր որ պիտի մեզ կապէր :

Հայ չէր որ արիւնս քաշէր։ Այս՝ լսեր էի որ ան
Հայերը կը սիրէ՝ բայց, այն օրերուն, զիս կը սոս-
կացնէին հայասէրները։ 0՝, անոնք մարեր էին մեր
մուխը, գեռ նոր :

Ի՞նչ էր որ պիտի մօտեցնէր զիս անոր, — ինք՝
ամէն բան այս երկրին մէջ, ու ես աննշմարելի օտար
մը։ Մեր մէջը կ'ա'պ մը չկար :

Բայց երբեմն լեռը կը քաշէ՛ քեզ։ Առանց որ
գուն ինքդ գիտնաս։ Առանց քու ուղելուգ։

Մա'րդն էր որ զիս հմայեց։

Մարդը՝ որ համեստ մը կը բնակի այս բազմա-
տաղանդ գիտնականին մէջ։ Որ կը սիրէ տքնիլ,
չյոդնիլ։ Որ կ'արհամարհէ նիւթը, հանգիստը։ Որ
բարձր է քովէդ անցնող միւս մարդերէն։ Որուն մէջ
կայ ուրիշ բան մը։

Այդ ուրիշ բանն էր որ զիս կախարդեց։

III

Եօռկան կ'իշխէ Խումանիոյ մէջ։

Շատ են իր ստորոգելիները, — պատմաբան, ուսուց-
չապետ, հրապարակագիր, գրագէտ, կուսակցապետ,
երեսփոխան, անդամ Ակադեմիոյ, վերատեսուչ Հա-
մալսարանի, գասախօս եւրոպական համալսարաննե-
րու մէջ, թղթակից անդամ բազմաթիւ եւրոպական
կաճառներու, ու նախազահ մշակութային շատ մը
հիմնարկութեանց՝ ինչպէս են Պատմական Յիշտաւ-
կարաններու Յանձնաժողովը, Հարաւ-Արեւելեան եւ-
րոպայի Ռւսմանց կամառը, Մշակութային Լիկան,
առանց յիշտակելու երկրորդական տիտղոսներն ու
հոգերը որոնց բոլորին ալ կը համնի, բոլորին ալ
սիրտ կը հատցնէ։ Կը հասնի նաև գուրսը, հեռու-
ները, բոլորին։ Անսպառ շտեմարան մը ըլլար կար-
ծես կորովի, ճիգի։ Ամբար մը որ չի պարզուիր։
Ի՞նչն է հապա որ ամպիոնէ ամպիոն, երկրէ երկիր
կը վագէ, ու խոնջէնք չի զգար։ ցորեկները կը
տքնի, գիշերները կը հսկէ, կը գիզէ հատորները, ու
չի հատնիր գեռ . . .

Ալլագան ուժեր եկեր լեցուեր են մէջը։

Բայց այս բոլոր ստորոգելիները խառնուած,
ձուլուած են իրարու մէջ։ Զանազան մարդիկ չեն որ
քով քովի կը նստին, ալլ ինքը Եօռկան է որ բոլորը
խտացուցեր է իր մէջը։ Քեզի խո՛րթ կը թուին իրա-
րու կապուած այսքան հոգերը, Եօռկան, ինքը, կը
հաշտեցնէ զանոնք բոլորը։ Նոյն մարդն է երբ իր
աշակերտներուն կը խօսի կամ կը ճառէ խորհրդա-
րանին բեմէն։ Երբ պատմութիւնը կ'ուսումնափրէ
կամ կը ժպտի մանուկներուն։ Նոյն մարդն է երբ կը
պտտի եւրոպական կաճառները, երբ օրական իր յօդ-
ուածը կը գրէ, կամ երբ հրահանգներ կու տայ իր

Կուռակիցներուն։ Նո՞յն են թատերագիր Եօնկան ու
ակադեմականը, ուսուցիչն ու բարեկամը, մարդն ու
գործիչը։

Տքնութիւնը իրար կը խառնէ բոլոր այս տարբեր
ուժերը, բոլոր այս ստորոգելիները։

Բայց իր ստորոգելիներուն մէջ մէկը կայ որ յան-
կուցած է զիս. ա՞ն է կեզրոնական գիծը իր մէջ, ու
միւսները անոր սպաս են զրած իրենց ճիպերը։ Անոր-
շուրջն է որ կը միանան բոլորը, ու կը բացատրեն,
կը շեշտին, կը լրացնեն զայն։ Առանց անոր իմաստ-
պիտի չունենար քրամինքը զոր քառասուն տարի է կը-
ցանէ այս անխոնջ մարդը։

Այդ մէկը առաքեա՛ն է։ Այն որ բոցով մը-
բռնկած է, ու անոր կը զոհէ իր բոլոր ունեցածը։
Անոր կու տայ ինչ որ բնութիւնը տուած է իրեն ու
ինչ որ ինքը կը ստեղծէ։

IV

Օր մը, խումբով, Վալէնի ելանք գացինք։
Եօնկային իրեն այցի։

Պուքքէց ան չ'ըմբռնուիր։ Իր տքնութիւնը,
հեւի հեւ վազքը, իր փախուստը ժխորէն՝ մարդոցմէ
բան մը կը պահեն։ Կը ծածկեն մարդը որ հսկումը կը
սիրէ, ու հաճոյքո՞վ կը տքնի։ Մարդը որ, ներսէն,
գերի՛ է բանի մը։

Պէտք է Վալէնի երթալ առաքեալը գտնելու համար։
Ճանչնալու համար Եօնկան։

Խումբանիոյ մայրաքաղաքէն իննուուն քիլօմէթր
հազիւ հեռու, Թէէխաժէն գետին աջ ափը գտւառա-
կան քաղաք մըն է Վալէնին։ Անոր անունը կար
պատմութեան մէջ։ Հոն էր որ Միքայէլ Քաջ իշխանը
ամրոց չիներ էր ու հոնկէ էր որ քալեց Պրաշովի վրայ։

Անշան կը մնար սակայն Վալէնին՝ եթէ նիքոլա-
Եօնկան չըլլար։

V

Քառորդ դար մը առաջ գրեթէ չկար Վալէնին։

Գաւառական համեստ քաղաք մը՝ խաղաղ, լուս-
ու լքուած։

1907ին է որ առք կը կոխէ հոն Եօնկա։ Գիւղա-
ցիներու խլրտումները՝ որոնք պահ մը խռոված են
մայրաքաղաքը՝ զինքը հոն կը քշեն, ապաստան փընտ-
ռելու ալ մոռցուած անկիւնը։ Հոն ալ կը մնայ մին-
չեւ կը լմնայ լմբոստութիւնը, ու կը խաղաղի Պուք-
քէց։

Բայց Վալէնին կախարդած է զինքը, իր գիրքովն
ու կլիմայով։ Պուքէց կը դառնայ աչքը ետին։

Ու յաջորդ տարին գարձեալ հոն է։ Այս անգամ
վճռած, ալ հոն մնալու, հոն գալ ամառը կազդոյր
փնտուելու, ու հոն ստեղծելու հոնց մը։

Վալէնին, արգարեւ, ի՞նքն է ստեղծեր։

Ու զայն ստեղծեր է ոչինչէն։

Ստեղծեր է ի՞ր շունչովը։ Իր հոգիէն բան մը
սպառելով հոն։ Հանգչելու գալով, հոն ալ տքնելով։
Իր հետ վարակելով և ուրիշները։

Երէկուան համեստ գիւղաքաղաքը մշակոյթի
վառարան մըն է այսօր։ Աղբիւր մը որուն կու գան
իտումանիոյ չորս կողմերէն։ Տեսակ մը մտքի ոստան-
ուր հոգիները կու գան պահ մը կազդուրութիւն երթալ
գարձեալ կեանքին դիմանալ։

Վալէնին, հիմա, մեզի ցոյց կու տայ թէ ի՞նչպէս
կը ստեղծուի ու կ'ուռչանայ քաղաք մը։ Թէ ի՞նչպէս
լոյսը կը սկսի անձրեւել քաղաքի մը վրայ։ Թէ ի՞նչպէս
քաղաք մը ի՞նքը կը չինայ։ Ներսէն։ Կաթիլ կաթիւ-
լու մը ի՞նքը կը չինայ։

VI

Ու ահա պտոյտ մը վալէնիի մէջ։ Ամրան յետ-
միջօրէ մը՝ երբ արեւը մարդը կը նեղէ։

Ինքը եռոկան է որ կը պտացնէ իր հայ հիւրերը,
բացառիկ հաճոյքով մը։

Ան մեզ կը պտացնէ ամբողջ քաղաքը՝ սիրով,
գուրգուրանքով, հօր մը պէս որ իր զաւակները ցոյց
կու տայ մեզի, ու մանուկի մը նման որ մեր առջեւ
կը բանայ իր սիրած բոլոր բաները։

Մեծ քաղաք մը չէ վալէնին։ Կարելի է զայն
ձանչնալ երկու ժամուան մէջ։ Ճանչնալ գուրսէն,
ինչ որ ան ունի ուշագրաւ, ու ճանչնալ սիրով որ
ներսը կը բարախէ։

Օ՛, բարութիւնը նախ որ կը սաւառնի գիւղին
մէջ . . .

Բարի՛ են բոլոր դէմքերը որոնց կը հանդիպինք
փողոց։ Բոլոր դէմքերէն միւռոն կը կաթէ, տղուն
ու ծերուկին, պառաւ կնոջ ու հարսին։ Աչքերու մէջ
կարծես թէ կիրքը, նախանձը, թշնամութիւնը չկայ . . .

Մեծ քաղաքի մը զզուելի ժխորէն դուք փախե՞ր
էք գիւղ մը. մարգոց չար աչքերէն պահ մը զացե՞ր
էք դուք ապաստանիլ բնութեան ծոցը։ Ու ձեր սրտե-
րուն մէջ զգացե՞ր էք աղուոր երանութիւն մը, — խա-
ղաղութիւնը . . .

Վալէնին կու տայ այդ երանութիւնը. ան քաղաք
է ու գիւղ. քաղաք՝ ուր արդէն կ'աղուորնան չէն-
քերը ու փողոցները կը լայննան, ու գիւղ՝ ուր բնու-
թիւնը գեռ անուշ մը կը չնչէ . . .

Լոե՞ր էք որ մեր օրերուն մէջ պարկեշտ ըլլայ ա-
ռեւտրականը. չխաբէ գիմացինը. յարգէ իր խօսքը:
Այդպէս են առեւտրականները վալէնիի մէջ։ Ամէնքը
կ'ըսեն թէ անոնք զիրար չեն խարեր։ Կը բոնեն ի-
րենց խօսքը։ Մուրհակ չեն տար իրարու։ Պարզ խօս-
քը բաւ է որպէսզի իրարու վստահին անոնք։ Հա-
ւա՛տալս չի գար։ Կրնա՞յ առեւտրական մը պարկեշտ
ըլլալ, աշխարհի՞ մը մէջ ուր եղբայրը չի վստահիր
իր եղբօրը, ուր մուրհակ կու տայ հայրը տղուն, ու
մարդը՝ կնոջ . . .

Ու չէ՞ կարծեր որ հոգիներու այդ ազնուու-
թիւնը բան մը կը պարտի այն բարի շունչին՝ որ քա-
ռորդ գարէ մը ի վեր կը տրոփէ հոս . . .

VII

Փողոցները, բացի մէկ-երկուքէն, գիւղի համեստ
ձամբաներ են, ուր խաղաղ մը նստած է փոշին։
Պղտիկ հովի մը՝ կու գայ պլուիլ ոտքերուդ, երբեմն
մինչեւ երեսու քսուիլ։

— Հոգ չէ՛, օր մը փոշին ալ կ'երթայ, կ'ըսէ ան
մեզի։

Այո՛, օր մը փոշին ալ կ'երթայ. բաւ է որ հա-
ւատքը ըլլայ։ Հաւատքով են եղեր այս բոլորը։ Հա-
ւատքով՝ լեռն ալ տեղէն կ'երթայ և ուրիշ մը կու
դայ . . .

Փողոցներուն մէջ շունը կը վխտայ։ Գիւղի յան-
դուզն շունը՝ որ պարտէզներէն, բակերէն յանկարծ
փողոց կը թափի, երբ ոտնաձայն մը առնէ։ Մանա-
ւանդ երբ առնէ օտարի մը հոտը։

Ան չի գախնար մեր թիւէն. կը սկսի հաչել,
վազվակել, ու վախցնել մեզ։ Կարծես թշնամիներ ըլ-
լանք որ եկեր ենք վալէնին գողնալ։

Եօռկան ի՞նքն ալ կը նեղուի : 0°, Վալէնիի մէջ
աւելորդ է շունը . . .

Ինչո՞ւ պիտի ըլլայ շունը , երբ թշնամի չկայ . . .
Զէ , ան չի սիրեր արդէն շուները . . .

Ան նոյն իսկ քիչ մը կը վախնայ :

Դեռ հեռուն են շուները բայց ան կը վերցնէ
քարը :

— Կա՛ւ է զգուշ ըլլալը , կ'ըսէ : Հաճոյք մը
չկայ անասունի մը ակույին ենթարկուելուն մէջ .
լաւ է վտանգէն փախիլ՝ որովհետեւ կոյր է վտանգը ,
ու իմաստ չունի . . . Բաջութիւն մը չէ արկածին դէմը
ելլել . . .

VIII

Ամէնքը իրենց գլուխը կը բանան մեղի :

Գիւղերուն մէջ բարեւը ամէնունն է : Գիւղացին
իր բարեւը կու տայ՝ եթէ նոյն իսկ ծանօթ մը շըլլայ
իր դէմէն եկողը : Քաղաքին մէջ է որ ծանօթներն
անգամ իրարու կը զլանան իրենց բարեւը , աւաղ . . .

Բայց գլուխները քիչ մը կը ծոփին , երբ Եօռկան
է որ կ'անցնի , գիւղին հայրիկը . . . Ու այդ յարգան-
քին մէջ տաքուկ բան . մը կայ , — գուրգուրանքը ,
սէրը : Ու ան ներսէն կը բիի , սրտէն :

Ահա կին մըն է որ մեր դէմը կ'ելլէ . շտագելով
տեղ մը կ'երթայ . կարծես կ'ամչնայ որ հայրիկը
զինքը տեսաւ անութին տակ ծրար մը այդպէս :

— Ի՞նչ կը տանիս թեւիդ տակ , կը հարցնէ Եօռ-
կա՝ բարի ժափելը դէմքին :

— Խոզի ձագուկ մը , կ'ըսէ կինը ամչկոտ . . .

— Ապրի՛ , թող ապրի՛ խողիդ ձագուկը . . .

Ու գեղացի կինը կ'անցնի շիկնած , հպարտ , ու
երջանիկ՝ աղուոր օրհնէնքին համար զոր հայրիկը
տուաւ :

IX

Կարդաւ կ'այցելենք ինչ որ Վալէնի ունի ու-
շակրաւ :

Եօռկան ինքն է որ մեզ կը պտտցնէ բոլոր այն
տեղերը որոնք կը կազմեն բո՛ւն Վալէնին , մտքի
ոստանը :

Ահա Ամառնային Համալսարանը : Ընդարձակ սրան
մը , ու համեստ բեմ մը : Այդ է բոլորը : Առառն-
եղեր ենք հոն պահ մը , գասի ժամուն , երբ Եօռկա
ինքը կը խօսէ՝ խուռն բազմութեան մը առջեւ , որ
լեցուցեր էր ամբողջ սրահը , նրբանցքները , նոյնիսկ
փողոցը , պատուհաններուն տակ՝ ամառուան կիզիչ
տաքուն :

Հիմա ինքն է որ կը բերէ մեզ : Պարապ է սրահը :
Քանի մը ուսանողներ կան միայն որ կը պատրաս-
տուին երեկոյթի մը : Դասերը առտուն են միայն .
յետմիջորէն Վալէնիի մէջ՝ յատկացուած է պտոյտ-
ներու , գէպի շրջակայ ու հեռաւոր վայրեր , ուր Ռու-
մանիոյ ամէն անկիւններէն հաւաքուած այդ երիտա-
սաբդութիւնը կ'երթայ թարմանալ , իրիկունը գարձ-
եալ քովի գալու , ու կազգուբելու համար իր
հոգին ժողովրդական երգերով ու պարերով :

Ամառնային Համալսարանը որուն յաճախել կու
գան այսպէս ամէն տարի 3—400 մտաւորականներ
Ռումանիոյ չորս կողմէն՝ կը չնէ 1908էն ի վեր , եթէ
չաշուենք պատերազմի քանի մը տարին , երբ Եօռկա
ինքն ալ գացեր ապաստաներ էր Ետչ :

Մանկավարժական , գիտական գասախօսութիւն-

ներ չեն որ կը սարքուին հոն տարին ամիս մը , 1908էն ի վեր , ոչ ալ ժամանցի առիթներ՝ ուր կու գան իրենց մարմոյն կազզոյը փնտուել մտաւորականները , ուսուցիչ թէ ուսանող :

Եօռկա այդ դասընթացքները հիմնեց ոչ թէ հետաքրքիրներ ժողվելու համար ամառները ու անոնց հետ սպաննելու համար ամառուան տաքը :

Անոնք եղան որպէսզի եղբայրութեամբ թրծեն վաղուան սերունդը : Հունգար լուծին տակ հեծող Ծումէնը ալցի կանչելու՝ որպէսզի իր եղբօրք սիրտը գայ ճանչնայ , ու պահ մը իր կարօտը առնէ մայր ցեղին տրոփումներէն :

Այն ատեն չել՛ն հասկնար թէ այս մարդը ինչո՞ւ գացեր է քարոզելու լերան գլուխը , ու ոռւմէն ցեղը կը պատմէ դուրսէն եկած եղբայրներու : Թէ ինչո՞ւ Արտէալէն այդ միամիտ այցելուները տարին անդամ մը կու գան հայրենիքը տեսնելու , ու շօշափելու դայն . . .

Եօռկան , ինքը , ոտնաձայնը կ'առնէր : Ան կը զգար որ պիտի գայ Օրը : Պէտք էր որ տառապող եղբայրները գային իրենց ցաւը պատմելու , ու մեկնէին՝ յոյսը իրենց սրտին մէջ : Որովհետեւ պիտի գար Օրը : Պէտք էր զԱյն կանչել . . .

Ի՞նչ փոյթ որ մարդիկ իր ճիգերը կը հեգնէին , ու կը ծիծաղէին իր միամտութեանը զըրայ :

Ի՞նչ փոյթ որ պետութիւնը չէր օգներ իրեն , ու քար կը շարէր քայլերուն առջև , իսկ մամուլը լուռ կը քրքջար : Եօռկան , անվհատ , վալէնին այցելուներով կ'ողողէր տարին ամիս մը , ու կ'աւանդէր անոնց՝ ոռւմէն ցեղին պատմութիւնը , զբականութիւնը

և աշխարհագրութիւնը իրմով խանդավառուած խումբ մը ոռւմէն մտաւորականներու հետ :

Սերմն էր որ կը նետէր ան հոգիներու մէջ՝ սպասելով որ Օրը գայ . . .

Այդ օրը եկաւ :

Ու հիմա որ արդէն ամբողջական է մայր հայրենիքը , ու օտար լուծերու տակ տուայտող Ծումէններան՝ չկան , գարձեալ կը ժողվուուի երիտասարդութիւնը՝ Թրանսիլվանիայէն ու Տօպրուձայէն , Պուքօվինայէն ու Պեսարապիայէն , Ծումանիոյ բոլոր անկիւններէն , որպէս զի հոգիները հաղորդուին իրարու : Ստեղծուի խսկական եղբայրութիւնը : Սահմանները վերցան , փշրուեցան լուծերը , հայրենիքը լրացաւ , բայց գեռ խորթ բան մը կայ կարծես . հոգիները կարծես օտար են . . . ու վալէնին գեռ պէտք է մնայ . . .

Ան պէտք է մնայ որպէս զի ծարաւ այս երիտասարդներուն բացատրէ օրուան հոգերը , մարդկային մտքին նոր նուաճումները , զիտութեան խօսքը , և որպէս զի հայրենի ոգին տարին անգամ մը թրծուի այսպէս հոգիներու մէջ . . .

Մէ՛կը հաճոյքի չի գար : Ոչ ալ ակնկալութեան մը համար : Դասախոսները կը վազեն կու գան սիրով , խղճի պարտք մը կատարածի պէս , նոյն խսկ իրենք զոհելով : Ներսէ՛ն է իրենց վարձատրութիւնը , որովհետեւ աւելի քաղցր հաճոյք չկայ՝ քան զգալ թէ պարտք մը կատարած ես , սրտանց ու յօժար : Բան զգալ որ բան մը զրած ես ուրիշին սրտին մէջ :

Ունկնդիրները իրենք ալ շահ մը չունին : Ժողովրդական Համալսարանը տիտղոս մը չի տար իրենց ,

ոչ ալ շահու ճամբայ մը : Բայց անո՞նք ալ սիրով
կու գան, յաճախ հեռուներէն, յօժար՝ զոհելու իրենց
արձակուրդը Վալէնիի մէջ, ուրիշ հաճոյքի մը համար :

Ընտանիք մըն է որ տարին անգամ մը հոն կը
կազմուի : Հոն կ'եղբայրանան բոլոր գաւառները :
Կ'եղբայրանան դասախոս և ուսուցիչ : Բոլո՛րը :

Դասախոսը պահ մը յետոյ ի՞նքն ալ ունկնդիր է :
Ի՞նքն ալ կը լսէ սիրով մէկ ուրիշը : Ընտանիքի մը
մէջ չկայ մեծ ու պզտիկ : Եթէ սէրը կայ :

Ու յետոյ, դուքսը, բոլորը կը խառնուին, կը
ձուլուին իրարու : Պտոյտներու մէջ զիրար կը ճանչ-
նան, զիրար կ'ըմբունեն, ու գժուար կ'ըլլայ զիրենք
բաժնելը :

Ու օր մը երբ իրարմէ կը զատուին, զիրար կը
առանին իրենց հոգիներուն մէջ :

Վալէնիի մէջ թթխմորն է որ կը հասուննայ ...

X

Ահա Առաքելուհիներու Ուսումնարանը :

Երկու տասնեակ աղջիկներ են որ մեր գէմը կ'ել-
լին : Զուարթ, բարի : Ամէնուն դէմքին վրայ ժպիտը
կայ երբ կը տեսնեն հայրիկը որ խումբ մը օտարներ
առջեւը ձգած՝ կու գայ չէնքը ցուցնել :

Մաքրութիւնը կը պսպղայ ամբողջ չէնքին մէջ :
Ապիտակ բնակարան մը չատ մը պատիկ ննջարաններով,
մաքուր, կոկիկ, ուր կը զգաս որ պտտեր է խնամքը,
պարզ, լուսաւոր զատարան մը՝ ուր քեզ կը ժպի-
հարուստ զբագրանը, և փերջապէս ճաշարան ու խո-
հանոց՝ ուր աղջիկներ կ'երթան իրենց տանտիկնու-
թիւնը կը մարզեն :

— Հայու տան մը պէս մաքուր է մեր չէնքը, կը
կատակէ եօռկա :

Պարտէզ մը, մեզի, ցոյց կու տայ իր գրաւչու-
թիւնը :

Ծառ ու ծաղիկ կը ժպտին քեզի, մանաւանդ
երբ եօռկան քովէդ կը քալէ : Անոնք կարծես կը ճանչ-
նան բարի ժպիտը՝ զոր ան իրենց կ'ուզդէ :

Եհա և բննջարանոցը : Աղջիկներն է որ անոր ջուրը
կու տան, ու կը սորզին բոյսերուն մտերմութիւնը :
Կը սորզին գուրզուրալ բնութեան վրայ ու անոր հետք
խօսիլ : Սիրե՛լ զանիկա :

Առաքելուհիներու Ուսումնարանին մէջ սէրն է որ
կը պտտի :

1922ին հիմնուած է ան :



Օ՛, մէկը չհասկցաւ թէ ինչո՞ւ կը հիմնուի անու զարմացան բոլորը թէ ինչո՞ւ եօռկա այս դպրոցը կը ստեղծէ Վաւէնիին անկիւնը, ու հոն կը ժողվէ, տարին անգամ մը, խումբ մը աղջիկներ երկրին ամէն կողմերէն: Թէ ինչո՞ւ զանոնք կը պահէ տարի մը, ու կը ճամբէ յետոյ: Ինչո՞ւ երբոր մէկը գայ չի հարցներ թէ ինչ գիտէ, ու ճամբած ատեն ոչ իսկ վկայական մը կու տայ:

Այն ատեն չէի՞ն հասկնար թէ եօռկա այս դըպրոցը կը ստեղծէ որպէսզի այս հէք բարի աղջիկները դպրոցներու չոր պատերուն մէջ չսպաննեն իրենց հոգին, քանի մը չոր ծանօթութեանց սիրոյն մթագնեւով իրենց թարմութիւնը: Չստիպուին սերտել, թութակներու պէս, զրքերուն ըսածը, շարագրութեանց մէջ վատնելով իրենց մտքերուն ամուլ ձիգերը, ու ճգնելով իրենց չգիտցածը ցոյց տալ քննութեանց ատեն: Ան ուզած է այս միամիտ մաքուր հոգիները աղատել գասագրքերու գերութենէն, հաւատք ներչնչել անոնց իրենց սեփական կորովին վրայ, անոնց տալ կեանքէն հաճոյք առնելուն աղուոր գաղտնիքը, բնութեան հետ խառնել զանոնք, և անոնց հողիներուն բանալ նոր հորիզոններ՝ ուր կը շողայ ինքը լոյսը:

Եօռկան զանոնք կը ժողվէ իր շո՞ւնչը տալու համար:

XI

Ուրիշ հիմնարկութիւն մըն է աս որ «Ֆէրտինանտ թագաւոր»ին անունը կը կրէ:

1924ին հիմնուած է ան՝ միշտ եօռկայի ջանքերով: Վեհապետը, մամուլը, կառավարութիւնը, ճիշդէ, աղակցած են իրեն, բայց ի՛րն է նախաձեռնութիւնը, ի՛րն են եղած հոգերը:

Ուսումնարան մըն է աս ալ՝ ուր փոքրամասնութեանց պատկանող տղաք կու գան տարի մը ուռւմէն լեզուն ու գրականութիւնը սորվիլ: Վարժուիլ տակաւ իրենց պատկանած երկրին մտայնութեանը, անոր կարգերուն:

Ուռւմանիան մեծցաւ ու շատ մը ցեղեր անոր ծոցը եկան: Անոնք կ'ատեն նոր հայրենիքը որովհետեւ գեռ օտար են հոն: Դժուար է Հունգարին ու Պուլկարին, Սաշին ու Ռուսին հոգիին մէջ սիրցնել Ռումէնը: Քանի գեռ ցաւը կը կոտտայ, քանի գեռ կը բարախէ վրէժը անոնց կուրծքին տակ՝ Ռումէնը խորթ կու գայ անոնց:

Ճիշդ է՝ տակաւ կը հաշտուին նոր կարգերուն հետ: Կը սկսին վարժուիլ ուռւմէն ժողովուրդին տիրապետութեանը: Ու թերեւս հաւատարիմ քաղաքացիներ ալ գառնան տակաւ իրենց նոր հայրենիքին մէջ: Բայց զգացում մը կայ, որտերուն խորունկը, որ պիտի դիւրաւ չմարի:

Ցեղերը դժուար կը սիրեն զիրար՝ մանաւանդ երբ

գարերը խրամ բացած են, կամ երբ վէրքերը դեռ
սպի չեն կապած :

Պէտք է հոգիները երկար պատուաստել՝ որպէս զի
իրարու խէթով չնային։ Տարիները անցնին, սպի կա-
պեն վէրքերը։ Զգացում մը մարելու համար պէտք է
նոր զգացում մը գայ:

Զիրար պէտք է երկար ճանչնալ՝ չխրտչելու հա-
մար իրարմէ։ Փնտոել գտնել զիմացինին մէջ սիրուե-
լու բան մը։ Սրժէք մը։ Գեղեցկութիւն մը։

Ցեղերը այն ատեն միայն կ'եղբայրանան երբոր
զիրար ճանչցած են իրենց մշակոյթին, իրենց արուես-
տին մէջ։ Երբոր ա՛լ զիտեն թէ իրենց զիմացինին
ներսն ալ ազուոր բան մը կայ:

Եօնկան այդ զիտէ։ Ան զիտէ որ սումէն հայրե-
նիքը իր նոր տարրերուն սիրցնելու համար՝ պէտք է
նախ անոնց ցոյց տալ ինչ որ Սումէնը իր սրափն խորը
ունի քաղցր ու գեղեցիկ։ Անոնց ճանչցնել սումէն
մշակոյթը՝ իր ամէնէն համակրելի զիծերուն մէջ։
Ճանչցնել սումէն գրականութիւնը, երգը։

Ան հիմնած է «Ֆէրտինանտ Թագաւոր» կայքը՝
որպէս զի Ռումանիոյ օտար տարրերը դան հոս ու
Ռումէնը ճանչնան։ Ճանչնան անոր երկերը, լեզուն
ու պատմութիւնը, ու իմանան թէ ա՛ն ալ տառապած
է երբեմ։ Ու թերեւս ա՛լ խորթ չթուին անոնք իրա-
լու։

Վալէնիի մէջ ան կը պատրաստէ Շաղախը . . .

XII

Ահա և «Փշանուհի էլէնա»ն, ուրիշ հիմնարկու-
թիւն մը։ Քաղաքին մէկ ուրիշ ծալը, պարտէզի մը
խորը քաշուած, փոքր չէնք մը աս՝ ուր կազդութուե-
լու կու գան, միւս հիմնարկութիւններէն, հանգչելու
կարօտ աղջիկներ։

Եօնկան հոս կը բերէ մեզ, տեսակ մը յուզումով։
Ինքն ալ տեսնելու կու գայ իր հիւանդ աղջնակները։

Հօր մը ժամացը կրնա՞յ աւելի քաղցր ըլլալ։ Ու
աւելի սփոփիչ կրնա՞յ ըլլալ արեւուն նայուածքը։

Աղջիկները, իրենք ալ, պահ մը կը ժպտին։
Հրձուանք մը կը վառէ զիրենք։

Հո՞ս ալ կան շատ մը ազգերը։ Ազգեր որ զիրար
գեռ չեն սիրեր գուրսը։

Բայց հոս, արդէն, անոնք չեն ատեր զիրար։

Ու իրաւ, հոգիները կ'եղբայրանան հոս ու կը
հալին քէնը, թշնամութիւնը։ Ռումէն աղջկան քով
հունդարուհին, սուլկար կամ սուս աղջիկը։ Բոլորն
ալ եկեր են արեւուն բարի շողը ծծելու։

Հիւանդութեան մէջ աւելի անո՞ւշ կու գայ հոգի-
ներու եղբայրութիւնը։ Երբ մանաւանդ բնութիւնն ալ
կը ժպտի գուրսը։

— Բնաւ կոռուած էք գուք հոս, սանկ, ձեր մէջը,
կը հարցնէ անոնց Եօնկան . . .

— Կոի՞ւ . բայց ինչո՞ւ պիտի կոռւինք, կը պա-
տասխանէ աղջիկ մը ժպտուն։

Ու այդ ժպտին մէջ ուրիշ բան մը կայ . . .

XIII

Եկեղեցին է աս: Եօռկան խումբը հոն կը բերէ:
Նորոգուելու վրայ է եկեղեցին: Նկարիչ մը եկեր
է պատերը նորոգելու դուրսէն, ներսի ոճը պահելով:

Ա՛չ, Եօռկան թոյլ չի տար որ տաճարի մը ոճը
խռովէն: Պէտք է ան իր գարը հետը տանի: Թոյլ
գարը տեւէ որքան կը տեւէ ինքը տաճարը:

Ահա և թանգարանը, եկեղեցիի բակին մէջ: Ան
ալ Եօռկան ինքն է շիներ: Կաթիլ կաթիլ:

Ու հոն, ինամքով, գուրգուրանքով, շարուած
են հին սրբանկարներ, շիրմաքարեր, եկեղեցական
հանգերձներ, ձեռագիրներ, հին տպագրութիւններ: Դարերուն խաղաղութեանը տակ հանգչեր են հոն բու-
լորը, ու կը քնանան անուշ անուշ:

Ա՛ն ալ օր մը կը ճոխանայ, քանի որ Եօռկան
միտքը գրեր է և քանի որ գտածը հոն կը բերէ: Ուր
ալ գտնէ: Ու քովէ քով կը շարէ ան դարերը, ար-
ուեստները, բարքերը, որպէսզի անո՞նք ալ եղայ-
րանան մահուան մէջ:

Ահա Վանքը կու գանք:

Մէկէն յոնքերը կը պաստէ Եօռկան. բարի գէմքը
յանկարծ կը խստանայ. մէկը տեսած է վանքին պար-
տէզը, խոտերուն վրայ:

Օ՛, սարսափելի է իր խստութիւնը: Զայրոյթը
խառնուած է անոր: Ու իր զայրոյթին մէջ կծու բան
մը կայ:

— Ի՞նչ գործ ունիս հոս:

Տղան չուարած է, որովհետեւ դառն է սաստը ու
Եօռկային գէմքը խոժոս: Հազիւ կրնայ քանի մը բառ
կակազել: Ա՛խ, ինչո՞ւ չխորհեցաւ առաջուց թէ ոճիր
է խոտերուն վրայ գալ պառկիլ այսպէս, վանքի մը
բակը, բաճկոնը հանած: Ա՛խ, ինչո՞ւ չգիտցաւ թէ
Վալէնիի մէջ արգիլուած է խոռվել խաղաղութիւնը,
գեղեցկութիւնը:

Կ'անցնինք: Ժափիտը գարձեալ կու գայ Եօռկայի
գէմքին վրայ, երբ մեզ վանքը կը մտցնէ:

Վանքը, գեղեցիկ թանգարան մը ինքնին, Ժէ.
Դարուն կառուցուած: Վարպետ նկարիչ մը, ատենին,
անոր պատերն ու ձեղունը զարդարեր է զմայլելի ար-
ուեստով մը. բայց յետոյ, ո՛վ զիտէ ո՛ր տիմարը,
ծեփեր է զանոնք ու վրան նորերը շարեր:

Եօռկան, ինքը կը պատմէ, որքան է չարչարուեր
այդ անձոռնի ծեփերը մաքրելու համար, որպէս զի
հին նկարները գարձեալ երեւան ու հին սուրբերը
գարձեալ ցուցնեն իրենց անուշ գէմքերը . . .

XIV

Եւ ահա տպարանը:

Ան պէտք էր որ ըլլար:
Հոս, մտքի ոստանին մէջ, Ամառնային համալ-
սարանին քովս ի վեր:

Ան պէտք էր որ ըլլար որպէս գուրսի մարդոց ալ
տանէր մտածումը, որ կը դարբնուի հոս, լոռւթեան
և խաղաղութեան մէջ, ու բարի խօսքը՝ որուն, ամ-
քոխները, ծարա՛ են գուրսը:

Արդիական տպարան մը , հոս , Վալէնիի լեռնեւ րուն մէջ : Աշխատանքը կ'եռայ հոն , բանուողները կը տքնին , ու կը թաւալին մեքինաները :

Հպարտ է ինքը Եօռկան երբ կը տեսնէ մեր զմայւած գէմքերը աշխատանքի մը առջեւ որ եկեր է լոյսը բխեցնել Վալէնիի լեռներուն մէջն : Ո՞վ չէ զմայլած անապատներուն մէջ ովասիսը գտած ատեն , կամ երբ հանդիպած է Էտլվայսի մը՝ լերան բարձունքը :

Այո , Վալէնին կրնայ պարծիլ իր տպարանով :

Ան ալ հիմնուած է 1908ին : Համեստ տպարան մը եղած է նախ՝ ուր Եօռկա տպած է իր Նեամուլ Թօմինեսք թերթը , իր բազմաթիւ երկերը , ու պատմական աշխատանքները նաեւ ուրիշներու : Պատերազմին՝ Եաշ կ'երթայ տպարանը , ու զինադադարէն յետոյ Եօռկա Պուքքէշ կը տպէ իր թերթն ու երկերը : Բայց արդէն ութը տարիէ ի վեր գարձեալ Վալէնի գետեղած է ան իր մարտկոցը : Հոն է որ կը տպուին հիմա իր գրեթէ բոլոր երկերը՝ որոնք բա՛ւ են ինքնին մեծ տպարան մը զբաղեցնելու համար :

Ինչպէս ատենին Միքայէլ Քաջի օրով , Վալէնին ամրոց մըն է և հիմա : Կիւթէմպէրկը , անդուլ , կը ճռնչէ հոս , ու Եօռկան է , ինքը , որ վարէ կոււը : Պէտք է մեքենան գառնայ , ու գրերը գան շարուին սպիտակ թուղթերուն վրայ : Պէտք է մարտկոցը բանի , ու Վալէնին յաղթանակը խլէ : Ամէն տունէ գի՛րք մը ներս մտնէ :

Մտքի գրոհին առջեւ կը տապալի՛ն բերդերը ...

XV

Եւ վերջապէս տունը , իր տունը :

Հանգչելու կը տանի մեզ հոն : Երկու ժամ քամ լեցուցեր է մեզ , ու քամեր է մեր ոտքերուն ուժը : Ի՞նք . ինքը չի' յոգնիր :

Հիմա կը տանի որ առնենք մեր խոնջէնքը :

Բայց ո՛չ : Պէտք է տեսնել նաև իր տունը : Խումէն հին ոճով այս բնակարանը՝ որուն ամէն անկիւնը իր պատմութիւնը ունի : Ինքն է դարձեալ որ մեզ կը պտտցնէ ու մեզ կը պատմէ : Կ'լոէ թէ ի՞նչ վիճակի մէջ գտաւ ինք չէնքը , ու ի՞նչպէս զայն կարկտեց : Կարկտեց , այո՛ , որպէսզի ոճին չզպի : Օ՛ , պէտք չէ ոճի մը դպիլ , այսինքն գարու մը ժպիտին դպիլ , խառնել անոր մեր գարը : Երկուքն ալ պղծել :

Ահա պարտէզը նախ : Ինքն է բոլորը տնկեր , ծառերն ու ծաղկները : Կարծես ամէն մէկուն մէջ իր սրտին բաբախումը կը զգայ , երբոր անոնց կը դպի :

— Տե՛ս , տե՛ս , ի՞նչ աղուոր է այս սալորը . ձեռքերուս մէջ է մեծցեր ան :

Ճիւղ մը կը փրցնէ՝ վրան սալորը լեցուն . Կը փրցնէ կու տայ մեզի , բայց կարծես փրցուցած է սրտէն . զժուար կու զայ իրեն ճիւղ մը կտրել իր ծառէն . . .

— Ու աղուոր չէ՞ այս վարդը :

Անչուշտ աղուոր է . բայց ի՞նքը միայն կը զգայ ամբողջ գեղեցկութիւնը , որովհետեւ ի՞նքն է անկեր , խնամեր , զգացեր անոր ամէն մէկ տրոփը . . . ի՞նչպէս

չգուրգուրայ, երբ ինքն է պաշտպաներ զայն ցուրտէն
ու տաքէն, պաշտպաներ է չա'ր որդերէն:

Օ՛, պարտէղներուն մէջ պէտք չէ որդը մտնէ:

Աւ ան մեզի կը պատմէ թէ ո՞րքան ճիգ կը սպառէ
որպէսզի որդը չգայ:

Զգուելի՛ որդը որ երբ կու գայ ներս՝ ա՛լ ազաւ
տում չկայ...

Ան որդերէն կը վախնա՛յ: Անոնք են որ կը ւրա-
ձեն ծաղիկը, ու կը փլցնեն ծառը: Անոնք են որ
կ'աղճատեն աշխարհը, ու զայն հողը կը դնեն:

Վայ անոր որ իր պարտէզին դուռը որդերուն կը
բանայ, վայ և անոր որ կը բանայ իր սիրուը որ-
դին...

Ո՛չ, պէտք է կոյս մնայ վալէնին. պէտք չէ անոր
որդը դպի...

Աւ ան չի թողուր որ վալէնի մտնէ քաղաքը՝ իր
զգուելի բարքերով, իր անձունի հաճոյքներով, իր
աղմուկովը...

Ան ինչքան է տառապեր՝ մինչեւ որ վանտեր է
Քաղաքը: Շատեր գեռ կը յիշեն պարտէզ մը՝ ուր
գինովներն ու նուազածուները կը լուսցնեն եղեր
իրենց գիշերները, պղարելով քաղաքը ու խռովելով
հօռկան: Քսա'ն տարի տառապած է ան այդ զազրելի
աղմուկէն, մինչեւ որ բախտը օգնութեան հասած է
իրեն: Մինչեւ որ գնած է պարտէզը: Անոր զգուելի
յիշատակներուն վրայ մտքի օճախ մը կը բարձրանայ
հիմա, — նուէրը Քուվլնբուլ թերթին:

Քաղաքը դժուա՛ր կը մտնէ ա՛լ ներս, որովհետեւ
հօռկան ինքը կը պաշտպանէ զայն բարի հօր մը պէս:

Ան կը գուրգուրայ վալէնին վրայ բարի հօր մը
նման: Կը գուրգուրայ անոր ամէն մէկ մասնիկին

վրայ: Վայ քեզի եթէ փորձուիս անոր դպիւ: Վայ
քեզի եթէ չհաւնիս անոր:

— Աղուոր չէ մեր օզը...

Ու կը սպասէ որ գո՛ւն ալ հետը զգաս այդ աղ-
ուորութիւնը: Դո՛ւն ալ զգաս կեանքը որ թոքերդ
կը լեցնէ մէկէն, ու կը կազզուրէ հոգիդ:

— Մեր լեռները ի՞նչպէս գտաք:

Պէտք է գո՛ւն ալ տեսնես լեռներէն եկող կեան-
քը: Զգաս որ անոնց վրայ իրա՛ւ չքեղ բան մը կայ:

Յետոյ ան մեզ ցոյց կու տայ նաեւ իր կենդանի-
ները: Անոնք ալ մաս կը կազմէն այս մեծ ընտանի-
քին: Անոնց ալ մաս մը կ'երթայ իր գուրգուրանքէն:
Բնութիւնն է որ հօն կ'ամբողջանայ: Իր իմաստը կը
գտնէ:

Ահա հաւերը, տեսակ տեսակ, որոնք զինքը կը
ձանչնան:

Ահա ճագարները՝ որ երկչոտ մը կը նային, ու
կը փախին ծակերը:

Աւ ինք կը գուրգուրայ բոլորին վրայ:

Ան կը գուրգուրայ հողի, քարի ամէն մէկ կտու-
րին վրայ, խոտի ամէն մէկ մասնիկին վրայ, ամէն
մէկ փոքին վրայ...

Վալէնին մէկ մասնիկին է իր սրտին, որովհետեւ
ինքն է զայն ստեղծեր:

Հիմա, այլեւս, վերն ենք, տանը մէջ:

— Տեսէք, ի՞նչ աղուոր կ'երգէ:

Դեղձանիկ մըն է, պտլիկ, սիրուն: Աշխատու-
թեան սենեակն է զրեր զայն՝ որպէս զի երբեմն անոր
ձայնը լոէ: Ի՞նչ քաղցր պիտի ըլլայ աշխատիլ թոչունի
մը երգովը:

— Լսեցէք, հայերէն է երգածը...

Հայերէն. գեղձանի՞կը :

— Զէ՞ք հաւտար . «Հայաստան»էն եմ բերեր եռ զայն :

Կ'ըսէ ու կը ժամի նորէն :

Յետոյ կ'իմանանք թէ Ս . Ղազարէն է , Միւլ-թարեանց վանքէն : Վենետիկի Հայերն են զայն ըն-ծայ տուեր անոր՝ հոն այցելած մէկ օրը : Ու հիմա զայն իր սենեակը կախած՝ կը լսէ երբեմն մեր ցեղին տառապանքը , զոր գեղձանիկը կը պատմէ իրեն , կը լսէ երգը մեր դարաւոր ճիգերուն , ու երախտիքը մեր ցեղին՝ զինքը սիրողներուն համար ...

Եօնկան , ա՛հ , եթէ գիտնա՞ր թէ ինչե՞ր կ'ըսէ իրեն այդ գեղձանիկը ...

XVI

Հիմա ա՛լ կը հանգչինք :

Ճանչցած ենք մենք ամբողջ վալէնին :

Քաղաքը՝ իր խաղաղութեամբ , ժպիտը որ կը հասուննայ մարդոց հոգիներուն մէջ , ու բարի շունչը որ կ'իշխէ բոլորին վրայ , մարդոց ու իրերուն :

Ու եղբայրութիւնը որ կը կապէ բոլորը , մար-զիկն ու առարկաները , քաղցր աչուկներով այս աղջնակները ու ծաղիկները որոնց կը ժպտին , լեռները որ հեռուէն կը հսկեն ու խոտերը որ կը ծեփին ար-տերը , գետը որ կը գալարէ իր չոր կողերը , ու արեւը որ իր կրակը կը թափէ :

Ահա , ինքն է , նստած մեր քովը : Ան գեռ կը պատմէ :

Ան չի՛ խօսիր խոնջէնքին վրայ որ իրը եղաւ մին-չեւ որ այս բոլորը ստեղծեց , ոչ ալ ճիգերուն վրայ՝

զոր տարիները տեսան , ու հոգերուն վրայ որ գեռ ունի ուսերուն :

Ան չի՛ պատմէն խոնջէնքը՝ որպէսզի չպղծուի ան : Չ'ուզեր մարդոց ըսել զանիկա՝ որպէսզի մարդիկ չգող-նան քաղցրութիւնը զոր խոնջէնքը իր սրտին մէջ կը թափէ :

Օ՛ խոնջէնքին երանութիւնը : Զանիկա քիչեր զիտեն : Անոնք որ , մի՛ս մինակ , կը զլորեն ժայռը : Անոնք որ բա՛ն մը կը ստեղծեն իրենց սրտին ուժովք՝ արհամարհելով մարդոց հեզնութիւնը իրենց ճիգերուն պահուն , ու զմայլանքը երբ յաղթանակդ տեսնեն ... ի՞նչ զեղեցիկ է անգոսնել ծաղլն ու զովեսալ ...

Ու ան հիմա կը պատմէ մեր ժողովուրդին վրայ : Կը զգաս որ բան մը կը խլբախ ներսը երբ մեր ցեղին անունը կու տաչ , գուրզուրանք մը զոր հվասեր են հոն տարիները , քանի ճանչցեր է ճիգը զոր մեր ցեղը ըրեր է գարերուն տոկալու համար և խլելու համար անոնցմէ լոյսը , քանի ճանչցեր է մեր տառապանքը , մեր պաղատանքը որպէսզի չկորսնցնենք լոյսը ...

Մենք կ'ամչնանք , երբ կը գովէ մեր ազգը : Երբ կ'ակնարկէ հրաշակերտներուն զոր մեր նախնիքը տուին , մեր տաճարներուն ու մեր երգերուն , ու գեղեցկու-թիւնը որ պահուրտեր է մեր ձեռագիրներուն մէջ : Կ'ամչնանք որովհետեւ անոնք մերը չեն : Անցեալինն են , չին դարերանը ...

— Ուզի՛ են Հայերը . անոնք աղուոր անցեալ մը ունին , ու գիտեն հպարտանալ անով ...

Օ՛ ան չգիտէ թէ Հայերը միայն պարծենա՛լ զիտեն իրենց անցեալով ... չգիտէ թէ մենք կ'որոճանք մեր անցեալը , ու մեր հոգը չէ որ , մենք բան մը չթո-ղունք վաղուան ... թէ մենք , անընդհատ , կը պար-ծենանք ու կը սպառենք մեր զրամապլաւիլը ...

XVII

Հիմա ա'լ պիտի մեկնինք :

Կը զգանք որ ոճիր է իր ժամերը գողնալ : Մեզ
կը սարսափեցնէ դէզը աշխատանքներուն որ կը սպա-
սեն անձկութեամբ իր սեղանին վրայ : Ահա, փորձերն
են նոր երկի մը՝ որ լոյս պիտի տեսնէ շուտով : Ահա
դէզը նամակներուն, թերթերուն զոր պիտի աչքէ
անցընէ : Դեռ պիտի պրպտէ աղբիւրներ նոր ուսումնա-
սիրութեան մը համար, որուն կմախքը ահա սեղանին
վրայ է : Ու գեռ պիտի հասցնէ խմբագրականը թեր-
թին : Ու գեռ պիտի հոգայ Վալէնին, պիտի ականջը
գնէ անոր ամէն մէկ սրտի զարկին, պիտի հսկէ մեծ
ընտանիքի մը վրայ ...

Ո'չ, ա'լ պէտք է մեկնիլ : Որքան ալ գժուար
ըլլայ մեկնիլը : Մեկնիլ այս աղուոր, բարի սրտով՝
զոր մեզ տուաւ այս օրը :

Ու ինչե՛ր կը տանինք հիմա մեր հետը :

Կը տանինք անո՞ւշ բան մը . խաղաղութիւնը մեր
հոգիներուն մէջ : Կը զգանք որ մեծ քաղաքին ժխորէն
հեռու, հեռու մարդոց պղտիկ կրքերէն, ոխերէն,
պղտիկ հոգերէն, փոքրիկ քաղաքի մը մէջ ուր գեռ
կը շնչէ գիւղը իր հեղութեամբ, իր բարութեամբ,
ուխտ մը կը կատարուի ...

Թէ հոն մարդ կայ որ զզուած քաղաքի փառ-
քէն, պատիւներէն, զոր աշխարհը կը շռայլէ իրեն,
եկեր է ապաստանիլ բնութեան ծոցը, տարուան մը
փոշին մաքրելու, թարմացնելու հոգին, ատազ հաս-
ցնելու նոր տքնութեանց համար, բայց և աշխարհէն

գաղտուկ, գեռատի տղոց և աղջնակներու ներսը իր-
չունչը դնելու :

Ստեղծելու նոր աշխարհ մը ...

Նո՞ր աշխարհ մը, ոչ թէ գիւտի մը, մոգական
գաւազանի մը ուժով, այլ տքնութեամբ, ձիգով,
սպառելով իր ներսէն բան մը ...

Օ՛, հիմա գիտենք որ աշխատանքը իրա՛ւ կը
գլորէ ժայռը ...

Թէ աշխատանքն է որ աշխարհը ստեղծած է ...
Այո՛, հիմա իրա՛ւ կը հաւատանք որ ոչինչն կը ստեղ-
ծուի՛ աշխարհ մը :

Օ՛, բա՛ւ է որ հաւատքը կայ թէ պիտի գլորի-
ժայռը : Բա՛ւ է որ մեզ չվախցնէ աշխատանքը :

Այո՛, պէտք էր Վալէնի գալ տեսնելու համար
թէ ի՞նչ կ'ընէ մարդ մը, մինա՛կը, իր հաւատքին,
աշխատանքին ուժովը :

Հիմա ա'լ գիտենք թէ ինչո՞ւ եօռկան ձմեռուան-
կիրակիները, յաճախ, Պուքքէշն հոս կը փախչի :

Ան կու գայ իր միամիտ, անմեղ աղջնակներուն
սրտին մէջ դնել այն միւս բանը, զոր վարձկան ու-
սուցիչները պիտի չկրնային տալ : Որ գրքերուն մէ՛ջը
չկայ ...

Թէ ինչո՞ւ ան ամբողջ ամառը ոտքը Պուքքէշը չի-
դներ :

Ան կ'ուզէ քաղաքին ժխորը մոռնալ, ծեռ լիա-
թոք բնութեան քաղցրութիւնը, ուշը, խորհուրդը,
ու խաղաղութեան մէջ մա՛րզը ստեղծել :

Հիմա կը ճանչնանք և այն մանուկը, որ կը
բնակի գիտնականին սրտին մէջ : Պուքքէշի համալսա-

բանին խստաբիբ վերատեսուչը, որ իր սառտով գահ-
լիձները կը նեղէ, յաճախ մանուկ մը կը կրէ ներսը:
Մանկան մը միամտութիւնը աղուո՞ր է երբ իր ծա-
զիկը կը բանայ մէկէն գլունականի մը սրտին մէջ, ու
պահ մը կ'երջանկացնէ զայն: Մանուկն է որ մարդուն
մէջ պահ մը կը մոռցնէ աշխարհի պղտիկ բաները, ու
զայն կը մզէ նոր երազներու, նոր ճիգերու: Ալուես-
տադէտը չի կրնար իր սիրու գեղեցկութեան բանալ
եթէ յանկարծ մանուկը մէջը չզարթնու. ու գլունա-
կանը պիտի չկրնայ նոր աշխարհը ստեղծել՝ եթէ մա-
նուկը չդայ ու իր բարի ժպիտովը իր սրտին մէջ
չլեցնէ յուռութքը . . .

Վալէնիի մէջ այդ զմայլելի մանուկը կայ . . .

Ու երբ ինքնաշխարժը մեղ կը փախցնէ Վալէնիէն,
կը զգանք որ մենք ալ թեթեւցանք: Թէ մեր հոգի-
ներուն մէջ ալ եկաւ սպրզիլ, Խլրտիլ բան մը:

Մենք ալ չունչ մը կը տանինք հիմա մեր հետք:



ՀՀ Ազգային գրադարան



NL0356315

48.986

3 p

90%